



Երևան, 14 Դեկտեմբեր, 2020

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈԹՔ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, զուր ինձ իմասպութիւն վրարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 94

ԱՍՏՈՒԱԾ ԲՈԼՈՐԻՆ ԴԱՏԱՀՈՐԸ

Արդարահատոյց Աստուած, ցոյց տուր արդարութիւնդ:

Եւ, ով Դատաւոր ամբողջ աշխարհի,

ամբարտաւան մարդոց հատուցանէ արժանին:

Մինչեւ Ե՞րբ, Տէր, մինչեւ Ե՞րբ ամբարիշտները պիտի յոխորտան,

չարագործները գոռոզ խօսքերով պիտի արտայայտուին,

եւ իրենց չարիքներով պիտի հպարտանան:

Քու ժողովուրդի կը ճզմեն, ո՞վ Տէր,

կը չարչարեն քեզի պատկանողները,

այրիներն ու պանդուխտները կը սպանեն,

եւ որբերը կը կոտորեն, ըսելով.-

«Տէրը չի տեսներ, մեր հայրերուն Աստուածը

այս բաներուն ուշադրութիւն չի դարձներ»:

Յիմար մարդիկ, հասկցէք, դուք՝ անմիտներ, Ե՞րբ պիտի սորվիք:

Ան՝ որ ականջը ստեղծեց՝ ինք չի՝ լսեր,

ան՝ որ աչքը գոյացուց՝ ինք չի՝ տեսներ:

Ան՝ որ ազգերը կը սաստէ եւ իր գիտութեան մէջ կը դաստիարակէ՝

նաեւ զանոնք պիտի չդատապարտէ՝:

Տէրը գիտէ ինչ որ մարդիկ կը խորիին, եւ անոնց խորիուրդներուն ոչնչութիւն ըլլալը:

ՀԱՐԱԿԱՆ-ԱՊՈԹՔ

Տէր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա:

Ամենաստուգիր Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, ննջեցերոց արքայութիւն:

Արի Աստուած Հարյու մերոց, որ ապաւէն ես նեղերոց:

Տէր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Յ**իսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայնի Քրիստոս,
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի զիշերի,
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարի,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երթեվ սասանեցայց.
եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒԱՆ ՆԻԹԸ
ՀԱՅՈՒԹԵԱ ՄԱՐԳԱՐԷՇՈՒԹԻՒՆ
7:15-28 ԳԼԽ

ՏԵՍԼԻՔՆԵՐԸ ԿԸ ԲԱՑԱՏՐՈՒԻՆ (7:15-28)

Ինչպէս նախապէս ալ ըստեցաւ, որ Ասպուած անգեղեակ չի ձգեր Իր ծառաները, մանաւանդ երբ ամբողջական վսրահութեամբ կ'ապահինին Իրեն: Ահա այս նոյն հասկացողութեամբ Աղքուած ոչ միայն փեսիլքը կու փայ Դանիէլին, այլ նաև անոր բացաբրութիւնը: Ասպուած այդ փեսիլքին բացաբրութիւնը կու փայ, որպէսզի Դանիէլ արձանագրէ եւ այդ արձանագրութիւնը սերունդէ սերունդ փոխանցուի, որպէսզի պարբասպ ըլլան գալիքին: Որովհեքեւ վերջ ի վերջոյ փեսիլքները կամ երազները ուրիշ բան չեն եթէ ոչ Ասպուույ կողմէ փրուած պարզամներ ժողովուրդին, ազգերուն, պերութիւններուն: Ինչ արժէ պարզամ փալ, եթէ այդ պարզամին իմասպը պիտի չըրուի: Ասպուած այդ բոլորը կ'օգպագործէ որպէս դաստիարակիչ բնոյթ ունեցող փուեալներ, որպէսզի անով դարձ հրաւիրէ մեղաւոր մարդը:

Ինչպէս Նարուգողոնոսոր թագաւորի պարագային, Դանիէլը ինք եւս կը պարմէ ըսելով, թէ իր փեսած փեսիլքը զինք խռովեցուցին: Այս պարագային խռովելու վիճակը ուրիշ է քան Նարուգողոնոսութիւնը, որովհեքեւ, առաջինի պարագային հարցը անմիջապէս կը վերաբերէ իրեն թագաւորին, եւ պրամաքանակ էր որ թագաւորը խռովի, բայց Դանիէլի պարագային երբ կը խռովի, այդ խռովը ցոյց կու փայ, թէ ինք անդարբեր չէ ու չի կրնար ըլլալ: Ինչպէս Երեմիա մարգարէի պարագային, եւ ընդհանրապէս բոլոր մարգարէներու պարագային, կը փեսնենք, ար այդ մարգարէները պարզապէս պարզամ սրացողներ ու փոխանցողներ կամ արձանագրողներ չեն, այյ նաև իրենք պահ մը կ'ապրին, կը զգան, կը պավկերացնեն գալիքը, ու գալիքին ահաւորութիւնը: Ահա նոյն այս դերին մէջ էին նաև Առաքեալները, նոյն այս դերին մէջ է ու պիտք է ըլլայ Եկեղեցին, որովհեքեւ Եկեղեցին ալ ունի եւ իրեն փրուած է այդ մարգարէական կոչումը:

Ահա Դանիէլ կը հարցնէ թէ ինչ են իմասպները իր փեսածին, այնպէս ինչպէս Աշակերպները երբ հարցուցին Քրիստոսի բացաբրէ մեզի իմասպը առակին, այսպես եւս բացաբրութիւնը կը փրուի: Չորս գագանները, չորս թագաւորներ են, երկրէն պիտի ելլեն, որ կը նշանակէ երկրաւոր են, ի գարբերութիւն Բարձրեալին թագաւորութենէն, որ երկնային է: Երկրաւոր է, որ կը նշանակէ ժամանակաւոր է, գնայուն է, մնայուն յափկութիւն չունի, մինչ երկնայինի պարագային յափենական է: Առաջին երեք թագաւորները ինկան, այնպէս ինչպէս բոլոր մարդկային թագաւորութիւններու պարագային, այս թագաւորութիւններն ալ պիտի իյնան: Իսկ գալով չորրորդ թագաւորութեան որ ահաւոր է իր փեսրով, պիտի ըլլայ բոլորովին փարբեր միւսներէն: Յեփաքրքրականօրէն, այսպես եւս կը փրուի թէ ինչպէս ան պիտի պավերազմի սուրբերուն հետ ու պիտի յաղյէ: Զարմանալի կը թուի թէ ինչպէս յաղյէ Բարձրեալին սուրբերուն, կարելի՞ բան է: Թագաւորութիւն մը, որ Բարձրեալին դէմ խօսքեր ըստ, ժամանակներ ու օրէններ փոխող, ափեանին բազմող: Բայց անոր իշխանութիւնը պիտի վերցուի ու բնաշինջ ըլլայ, որովհեքեւ միայն Բարձրեալին թագաւորութիւնն է որ յափենական է, մինչ միւս բոլոր թագաւորութիւնները անոր պիտի ծառայեն ու պիտի հնագանդին:

Դանիէլ կ'աւարդէ խօսքը ըսելով. «Իմ խորհուրդներս խռովեցուցին զիս եւ այս խօսքը սրբիս մէջ պահեցի», որ կը նշանակէ այդ խօսքին վրայով սկսայ մբածել, այդ մասին խորիիլ: